


գար է . սակայն կոստանցայի լճին համար՝ լեւիաթան մըն է : 245 ոտք երկայ նութիւն ունի և 64 լայնութիւն : իր բարձրութիւնը 30 ոտք է , ուսկից նաւա-

րեն . նաւը դարձուելու կարօտութիւն չունի . բայց եթէ դարձընել ալ պէտք ըլլայ՝ գիւրին է զայն՝ ի գործ դնել : Երկու անիւները , որ քսանուհինգ ոտք տրամագիծ ունին , և իւրաքանչիւրը քսանեւ չորս գօրաւոր թեեւ բով զինուած են , անկախ մէկմէկէ կը շարժին , և զանոնիք շարժող մէքենայն հարիւր ձիու ուժ ունի : Մասնաւոր գործիներ կան՝ որ ցամաքի երկաթուղոյն ձողերը նաւուն ձողերուն հետ կը կապեն և նաւուն այն հակումը կուտան՝ որ գիւրին ըլլայ կառքերը ընդունիլ և երկաթուղոյն անցունել :

Ս' եր հոս ներկայացուցած պատկերքին վրայ նայողը՝ ըսածներնուս որոշ գաղափար մը կրնայ ունենալ :

Շ Ի Բ Ա Զ ՍԱՍՏԻ ԵՒ ՀԱՅՐՁ

Շիրազ՝ Ֆարսի մայրաքաղաքն՝ միշտ Պարսկաստանի յառաջադէմ և կարեոր քաղաքներէն մէկն սեպուած է , և ճարտարարուեստից մէջ ալ ամենէն յառաջադէմներէն մէկն է . իր բերքերուն մէջ



Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Ա Ծ Ն Ա Խ Բ :

պետք երկք ձայնատու խոլովակներով իր մարդիկներուն հրամանները կը հաղորդէ : Նաև երկու զեկունի՝ որ նոյն տափարակ բարձրութենէն կը կառավա-

աւելի համբաւ ստացած են զէնքերն : Բռնաւոր Քէրիմ-խանի թագաւորութեանը ժամանակ՝ տէրութեան ընդհանուր մոյրաքաղաքն էր և ոչ շատ

հեռու ատեններ օրինաւոր միահեծանին իշխանութեանը դէմ մտածուած գաւաճանութեանց գլխաւոր տեղին սա ինքն եղաւ։ Դեռ շատ ժամանակ չէ որ թագաւորական ցեղէ երկու իշխանկը Հիւսէին-Ալի-Միրզա և Հասան-Ալի-Միրզա, այս քաղաքին մէջ զօրք գումարեցին Ասպահանի վրայ երթալու համար. բայց Քոմիզահի քով զարնուեցան, Մէհմէտ-Շահ թագաւորին հետ իրանի գահին համար վիճելու։ Շիրազ Ֆարս անուանի գաւառին կեղրոնն է, բնակիչքն են Պարսկաստանի նախնի ցեղին թափառական պատերազմասէր սերունդքը։ Այս ցեղերը որ Զենտ անուամբ կը կոչուին՝ միշտ անհամբեր եղած են թագաւորական լծոյ՝ որ իրենց անկախութեանը արգելք կը դնէ, և զոր վրանին դրած են արար, թաթար կամ թուրք իշխողք։ Այս բանիս համար է որ Շիրազ շատ անգամ ապստամբութեան կեղրոն եղաւ, կամ նպաստակ մը՝ ուր ապստամբները ուժերնին թափեցին ձեռք բերելու զայն, իրեւ կարեոր և ամուր դիրք մը ունող։ Այս միջոցիս մէջ, աւելի խաղաղ և աշխատասէր, չէր մոռցած Քէրիմ-Խանին ժամանակի ըստացած բարձր պատիւր, և սակայն Մէհմէտ-Շահին պէկլէր-պէկիներուն հնազանդելու յանձն կ'առնուր։

Շիրազի բնակիչները Պարսից մէջ ամենէն սիրելագոյնք կը սեպուին, և ամենէն աւելի դաստիարակուած և ֆարսի լեզուն աղէկ խօսող, կրնամ աւելցունել ալ թէ ամենէն աւելի ալ ունայնասէրը են։ Իրենց քաղաքը անշուշտ իրաւունք մ'ունի իրանի քաղաքներուն մէջ ամենէն վեր սեպուելու, որովհետև երկու անուանի բանաստեղծ բերած է, Հաֆրդ և Սաատի. իր գինին աշխարհիս ամենէն ընտիրներէն մէկն է, կլիման գերազանց. և Շիրազոց առակ դարձած սրամութիւնն ալ իրաւ է. բայց այս ամեն բանս ալ չեն կրնար վիրենք արդարացընել երբ կ'ուզեն ամեն ազգերէն գերազանց սեպուիլ։

Շիրազ աւերմանէ խուսափելչ կրցաւ. արուեստից ճարտարութիւնն երթա-

լով կը նուազի, և իր պարիսպներն մասամբ մը կործանուած Աղա-Մուհամէտ-Խանէն՝ դեռ այնպէս մնացեր են։ Շիրազցիք լաւ կը զգան որ քաղաքնին ինկած է. և դեռ հպարտութեամբ միփիթարուելու համար կ'ըսեն ճոռոմարանութեամբ մը, որ իրենց լեզուին բնական է, « Երբոր Շիրազ Շիրազ էր՝ Գահիրէ անոր արուարձան մըն էր »։ Քաղաքիս արդի ժողովուրդը գրեթէ 10,000 է, տասուերկու թաղի մէջ բաժնուած։ այս թաղերն վեց դուռ և մուտք ունին։ Գրեթէ քաղաքին մէջտեղն է Արք, կամ դղեակն, ատամնաձև պատերով ամրացած, զոր գրեթէ դար մը առաջ կանգնեց Քէրիմ-Խան։ Ասիկայ շատ ընդարձակ շէնք մըն է, բազմաթիւ բնակութեան թեսեր ունի, որոց ոմանք քաղաքապետին բնակարանն են, մնացածներն ալ իրեն ծառաներուն և զօրքերուն։ Մէջտեղը աւազաններով լայնարձակ պարտէզ մը կայ, որու վրայ կը բացուի Տիվանիսանէն, ուր որպէս լեզու պէկն ատեան կը նստի։ Հոն Պարսկաստանի համբաւաւոր դիւցազանց կճեայ պատկերները կը տեսնուին. Էֆրասիապ, Ոհրադէմ, Խաֆիւնուէր, և ուրիշ անուանի պատերազմողաց պատկերներն, զոր ուզեցներ կայացընելապստամբաց գլխաւորն՝ թագաւոր եղած, կարծես թէ իրեն յաջորդացը պատերազմական եռանդը գրդուելու համար։ Բայց այս մեծամեծ կերպարանաց քով, այս ուղքէ մինչև ցզլուկ զինեալ փեղիկաններուն քով կանանցին գաղտնի դռները կը բացուին, ուր քաջ վէքիլին ժառանգներ՝ երկայն ժամեր զեղիսութեան և դատարկութեան մէջ անցունելով փառքը կը մոռնան։

Քէրիմ-Խանին շինած վաճառատեղոյն կտորէն զատ, Շիրազ այս տեսակ շէնքերու կողմանէ շատ ողորմելի է։ Մզկիթներն ալ նշանաւոր բան մը չունին։ և իսպահանին մզկըթաց հետ չեն կը բնար բաղդատուիլ։ Մէջերնին ամենէն անուանին Շահ-Զերաք կոչածնին է, որ կը թարգմանուի թագաւորական լապտեր, կամ թէ բագաւոր

չահից . վասն զի աղէկ մը չկրցայ ստուգել այս սուրբ տեղոյս տրուած պարակական բառը : Պարսկաստանի ամենէն հին ուխտատեղեաց մէկը կը սեպուի , բայց անստոյդ է իրեն ծագումն : Այս շէնքս սէ.իսներու կամ մարգարէին սերուղներու ապաստանարան է , որոնք ուրիշ ապրուստ չունենալով հոն կուգան , ողորմութեան կամ մզկրթին եկամուտներովն ապրելու : Այս եկամուտները որ շատ բան մը չեն՝ ֆիրուզապատի մօտ գեղի մը երկրէն կը հաւաքուին , զոր Մէման կամ Հիւր կը կոչեն , անշուշտ իր բերքերուն գործածուելու պատճառաւ :

Շիրազ՝ եթէ իրաւամբ հպարտանալու պատճառ մ'ունի՝ անտարակոյս զշափը և զՍաատի՝ 'ի լոյս ընծայելն է : Իրենց բանաստեղծութեանց քանի մը հատին թարգմանութիւնն՝ փառքերնին անծանօթ չթողուց մեղի ալ : Այս երկու անուանի մարգկանց գերեզմաններուն վրայ իրենց արժանաւորութեանը վայելուց մեծարանք ընելէն ետք կենալ չէի կրնար : Սաատիի գերեզմանն քաղքէն ժամ մը հեռու է . հիւսիսային կողմը լերանց ստորոտն է , և հոն հասնելու ճամբան թէ տիսուր և թէ դժուար և անհարթ է : Հոն պգտի գիւղակի մը մօտ՝ որ փիլիսոփային անունը կը կրէ , առանձին գիւղատան պէս տեղ մը կայ , զոր լուութիւն կը պատէ , և դուռն ալ դոց է : Երբ զարնուի դուռը՝ պահապան մը կը բանայ ու գքեզ պարտէզ մը անցընելով ուր փուշերը ծաղիկներու տեղը բռնած են , Շէյխ Սաատի ըսելով կը ցուցընէ գեղի անծածք կամար մը , որուն տակ կճեայ տապան մը կայ , վրան բանաստեղծին քանի մը տողերէն զատ ուրիշ զարդ չունի : Այս տեղս ուրիշ պահպանութիւն չունի , բաց 'ի զարմացողաց յարգանքէն , որք անշուշտ զինքը յարգելու համար՝ պատերը ոտանաւորներով լեցուցեր են , զալէմով կամ դաշյնի ծայրով փորագրելով : Եթէ կիւլիստանի հեղինակին փառքը տեսողական է , ոչ նոյնպէս իր շիրմին մարմարինն ալ . եղանակաց ամեն անբարե-

խառնութեանց , ինչպէս նաև ամեն տեսակ անհոգութեան տակ ընկած , այս շիրիմն արդէն քայլքայած՝ քիչ ատենէն աւերակ մը պիտի ըլլայ , սակայն կ'երկի թէ՝ քիչ ատենէ 'ի վեր է որ այսպէս յարգը նուազած է , և վախ ալ կայ որ կործանի . որովհետեւ ճանապարհորդք կը պատմեն որ ատենզք տապանը տեսնելու համար՝ սև տախտակէ ու կեզօծ պահարան մը հարկ կ'ըլլար վերցընել տալ : Սաատիի նուիրուած մահարձանին քով ականակիտ ջրոյ աղբիւր մը կայ , որուն՝ Շիրազցիք առողջութեան ձիրք մը կ'ընծայեն . կը հաստատեն որ խմողը երբեք հիւանդ չրլար . թէպէտ և այս բանս արգելք չրլար որ ամեն տարի փոխադրական հիւանդութիւն մը մեծ ջարդ ընէ Շիրազի սահմանները : Այս հրաշագործ ջուրը ջրհորի պէս տեղոյ մը մէջ է , ուր շատ աստիճանի սանդուղով կ'իջնան : Յատակը աղիւսէ շինուած կամար մը կայ , ութանկիւն պատի մը վրայ հաստատուած , որ աղբիւրը կը պատէ : Զուկեր ալ կը գըտնուին մէջը , զոր ուամիկը շէյխին նուիրած կը սեպէ , անոր համար ալ մեծ յարգանք կու տան :

Խստամբեր Սաատիի նախանձորդն՝ եպիկուրեանն չաֆըզ՝ գեղեցիկ նոճիներով մեծ եղեիններով և նարընջենիներով պարտիզի մը մէջ կը հանգչի : Իր գերեզմանին քարը արևելեան ալապաստիէ երկարածե տախտ մըն է , արաբական ոճով վայելչապէս քանդակուած , և գեղեցիկ գիրերով դրոշմած քանի մը ոտանաւորներով , որոց տակ կը տեսնուի սիրելի բանաստեղծը , որուն երգերը զեռ կը զարմացընեն զՊարսիկս : Հաֆըզի գերեզմանին տեղն , զերեզմանատանց տխուր տեպը չունի , և ոչ այն խիստ առանձնութիւնը , յորում Սաատիին նշխարքն կը պահուին : Հաֆըզիու ըսոււած պարտէզը՝ որ իր մէջը թաղուած բանաստեղծին անունը կը յիշեցընէ՝ կ'ըսեն թէ անոր շատ սիրելի և յաճախած տեղն էր : ինծի ըսին որ բանաստեղծին գերեզմանը իր ձեռքովը տնկած նոճի ծառին տակն է , և թէ այս

սիրելի բանաստեղծին ուրուականացը հաճոյ եղած բնակութիւնը տալէն աւելի ընդունելի բան մը չէին կրնար ընել անոր։ Պարտիզին մէջ տեղը՝ ուր ուրիշ նուազ պատուաւոր մեռելներ ալ կը քնանան, և որոնց գերեզմանական քարերն գետինը կը ծածկեն՝ քէօլք մը կամ տիվան մը կայ, ուր մոլլա մը կը բնակի, Հաֆրզի բանաստեղծութեանցը հաւաքածուներուն վերակացու՝ որուն ամեն երեսներն ալ իր ձեռքովը գրուած են։ Հաֆրզիոր շրջագայողաց ժամադրութեան տեղ մըն է՝ ուր կու գան իրենց սիրելի բանաստեղծին տաղերը արտասանելու՝ ծաղկեալ կիտրոններու տակ, և քալիունի ծխելու։ Սաատիի մահացու նշխարքներն ամիուփող տեղին՝ այսչափ խուռնոց յարգանքը չընդունիր։ Կարծես թէ այս երկու համբաւաւոր մարդկանց բնաւորութիւնը իրենց գերեզմանին վերեր կը թռչըտի։ Անաշառ փիլիսոփայ Սաատին՝ սակաւաթիւ խումք մը աշակերտաց ունէր, որք իրեն բարոյականէն չմրտելով՝ լուրջ խօսակցութիւնը կը հաճէին։ Իսկ Հաֆրզ արդարեւ Շիրազզի, ինքինքը այս աշխարհիս հաճոյիցը և ուրախութեանցը տուած, և անդին ալ հաւատացելոց խոստացեալներուն յուսալով՝ հրապուրիչ ոտանաւորներով զանոնք կ'երդէր։ Այս զգայական և խորհրդագույն մատենագիրը աւելի Պարսկաց հաճոյ ըլլալու համար եղած էր և երիտասարդ աշակերտներ իր քովը կը յաճախէին, որք իր խիստ և երբեմն չնական հակառակորդ փիլիսոփային քովէն կը խուսափէին։ Այսպէս ալ հիմա շատ քիչ շրջագայողք կան՝ որ Սաատիին գերեզմանին պատի գունէն մտնեն, մինչդեռ շատոնք մինչեւ հոնչերթալով՝ Հաֆրզի նոճիին տակը կանկ կ'առնուն, չնչին շաղակրատանկներով քանի մը ժամ անցընելու։

Զանդիկ Քէրիմ-խանին արդիւնքովն է որ այս երկու մեծ բանաստեղծներն իրենց արժանաւոր գերեզմաններն ունին։ Ինքը ոչ միայն ուզեց որ անոնց շիրիմները արհեստով քանդակուին, և

իրենց քանի մը տաղերովը մահարձան-ներուն ալապաստը մարմարիոնները փորագրեալ զարդարուին, հապա նաև անոնց չորս կողմը շէնքեր շինեց. ասկէ զատ անոնց իւրաքանչիւրին ալ բաւական ընդարձակ տեղեր կալուածք սահմանեց, որոնց հասոյթը թէ զանոնք պահէ և թէ այն տեղերը, և նաև Հաֆրզի և Սաատիի ձեռագիրները պահող մոլլաները։ Երբ մէկը մտածէ որ անզգամաց յանդուգն առաջնորդ մը՝ Պարսկաստանի երկու բանաստեղծից այս պատիւը տուաւ, իրաւունք չունի արդեօք զարմանալու։ Բայց այս աւազակը մեծ մարդ մը եղաւ. անմիաբանութեան ժամանակ թագաւորական իշխանութիւնը յափշտակեց իր հայրեննեաց օգտին համար, և առանց հահ պատուանունը առնելու՝ իմաստութեամբ կառավարեց. բռնաւոր՝ բայց թագը այնչափ կը յարգէր՝ որ առանց բոլորովին զրաւելու, գոհ եղաւ ինքզինքը վէքիլ կամ տեղակալ անուաննելու։ Դեռ յարդի է իր յիշատակը բոլոր Պարսկաստանի մէջ։

Շիրազի շրջակայքը ուրիշ հետաքրննական տեղեաց մէջ սեպուելու արժանի է Մէօքամէնոի աշտարակը։ Մէօթամէտ Մէնուչէհր-խան, զոր իսպահանի քաղաքաբետ ձգեցինք, քանի մը տարի առաջ հրամայուած էր զինուորական արշաւանք մ'ընելու Շիրազի և Շուշտէրի միջոցը եղած լեռներուն մէջ, որ սովորական ապաստանարան էր Մէմասին ըսուածներուն, որոնց ըրածսպանութիւններն և ասպատակութիւններն վերջապէս տէրութեան արդարութիւնը և խստութիւնը արթընցուցեր էին։ Այս գողերէն մէկ քանին ձեռք ձգել և բանտարգելէն ետքը, Մէնուշէհր-խան իրենց ընկերներուն վրայ սոսկումն տպաւորելու և նորէն ոճիրներ գործելու փափագը վերցընելու համար, բարբարոսական մտածութիւն մ'ունեցաւ, Շիրազի գաշտին մէջ և գոնսերէն մէկուն քով աշտարակ մը շինել տալու, որուն պատերուն մէջ յանցաւորաց թիւին չափ խորշեր կային, որոց մէջ

յանցաւորները ողջ ողջ գնել և հիւսել
տուաւ:

իւրաքանչիւրին զլխուն դիմաց պա-
տուհանի պէս ծակ մը շինուած էր, որ-
պէս զի այս թշուաւներուն երեսին վը-
րայ նշմարուին ցաւքն և անօթութեան
պատճառած սոսկալի տանջանկները:
զեռ գանկերու նշխարբներ և զգեստ-
ներու կտորներ գտայ հոն: Այսպիսի
տեսարաններու անվարժ ճանապար-
հորդը կը դողայ Մէօթամէտին տարօ-
րինակ արդարասիրութեան շէնքին չորս
դին դարձած ատեն: Այն ֆէրրաշը՝ որ
Մէմասիներուն աշտարակը կը ցուցը-
նէր ինծի, ըսաւ որ անոնց զլխաւորնե-
րէն երկուք մըն ալ մեռան ոչինչ նուազ
բարբարոսաբար կերպով, բայց աւելի
շուտով. մէկը թնդանօթի մը բերանը
դրուեր էր. միւսը երկու կտոր ճղբուե-
ցաւ, և մարմնոյն երկու կտորներն ալ
քաղքին դրանը վրայ կախուեցան, ու-
րիշներու օրինակ ըլլալու համար:

ԵԿԴ. ՖԼՈՒՏԻՆ:

ՄԱՀ ԿԵՍԱՐՈՒ

Ո Ղ Բ Ե Բ Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն

(Տես Երես 155)

ՏԵՍԱՐԱՆ Ե

ԲՐՈՒՏՈՍ, ԿԱՍՍԻՈՍ, ԿԻՄԲՐՈՍ, ԴԵԿԻՄՈՍ

ԲԻ. • Լուայք...

ԿԱՍ. Ո՛չ, Բրուտէ, գու ես աստուած Հռովմայ:
ԿԻՄ. Եւ զիրոխտ զայս զանօրէն գերի պարտ
է կորուսանել:

ԲԻ. Զէ ինչ արքանի այրն և ոչ բարկութեան
մերում: Մատեայց ես գարձեալ՝ ի փորձ յե-
տին, ապա այնուհետեւ միտ դիք իմոյ ակնար-
կութեանս:

ԿԱՍ. Նըթիցուք ապա մէք ժողովել զմերսն:
ԲԻ. Արիք վաղևաղակի. (Ելնէն Երեւին):

ՏԵՍԱՐԱՆ Զ

ԲՐՈՒՏՈՍ Ի՞՞յն

ԲԻ. Այս իսկ է տեղին՝ ուր յետ սակաւ միոյ մնայ
ինձ խօսել ընդ Կեսարու. ապա դարձեալ՝ ի
տաճարին խորհրդոց՝ ուր օրհաս մահուն դարա-

նակալէ նմա... Խնայեա, երկին, խնայեա յիս,
և զերծո յարհաւրաց աստի. կախեսցին յօդս
'ի քումմէ հրամանէ սուսերք թերաքամեալք
յիշանել իւրեանց 'ի վերայ նորա. տուք նմա սի-
րել զշուովմ և լինել նորա քաղաքացի, զի լիցի
նա և հայր Բրուտոսի: Ահաւասիկ նա ինքն.
յապուշ հարեալ կամ և այլ յայլմէ լինիմ: Ո՛
Կատովն, կատովն, հաս փութա առ իս, հաս
ինձ 'ի թիկունս:

ՏԵՍԱՐԱՆ Է

ԿԵՍԱՐ, ԲՐՈՒՏՈՍ

ԿԵՍ. Յինէն զի խնդրես, զինչ կամիս. իցէ քո ար-
դեօք սիրտ մարդկեղէն. իցմս գու իմ որդի:
ԲԻ. Եւ կարի իսկ քաջ, եթէ և գու չուվլայ:
ԿԵՍ. Այ պարանոց խիստ. զինչ իցէն բարբան-
շակեդ. պատահեցար ինձ անողորմ նախատել
զիս և սու. իսկ եթէ մեծամեծ բարերարութեանցս
շնորհ՝ որ 'ի քեզ հոսէ անդուլութեամբ, և
ինկելի պաշտօն աշխարհի՝ որ քեզ հանդերձեցաւ
առ 'ի յինէն, իմ քաղցրութիւն և սէր և ար-
քայութիւն ոչ ինչ զօրեսցին հրահանգել զքեզ,
որով ակամբ հայիցին գու ապա 'ի գահ անդր:

ԲԻ. Ահիւ և գողութեամբ:

ԿԵՍ. Ցաւ է ինձ 'ի վերայ քո, Բրուտէ. ողորմիմ
ողորմիմ անմիտ մտածութեանդ, նա մանաւանդ
և ներեմբ քեզ. այլ զիարդ է քեզ ատել զիս,

որդեակ:

ԲԻ. Ա՛հ, ո՛չ, ո՛չ. խարիս, Կեսար. ես սիրեմ
զքեզ. քո քաջութիւն և առաքինի հանդէսք
մինչև ինչ ծանուցեալ էր իմ զիմ արիւն՝ ձգե-
ցին զիս առ իւրեանս, և բողոք բարձեալ գան-
գատ կալսյ զերինից, եթէ զիարդ գիւցավն ոք
իրուց զքեզ՝ միանգամայն կործանումն իցէ և
պարծանք Հռովմայ. խորչիմ ես յարքայացեալն
Կեսարէ. իսկ Կեսար հռովմայեցի՝ Բրուտոսի
աստուած եղիցի. և հանից նմա պատարագ զիմ
բաղդ և զիւանս ևս ձօն յաւերժական:

ԿԵՍ. Սակայն իւ իւիք գցածեալ է սիրտ քո առ
իս:

ԲԻ. Իւրաւոր կրիւք, բաց 'ի նախանձուէ:

ԿԵՍ. Իսկ զինչ իցէ՝ զոր ատեաս գու յիս:

ԲԻ. Բոնաւորութիւն. ազէ գու միանգամ, Կե-
սար, աղասիմ զքեզ՝ անսա ինձ. լուր բանից պա-
ղատանցս, (ծոսն դնէ). և խորհրդոյ ամենայն
Հռովմայեցւոց և համօրէն աւագանւոյն, և որդ-
ւոյ քո իսկ զիւովին: Խնդրեն գու թերես առա-
ջին ունել գահ 'ի մէջ մահացուաց, և քան
զշուկ մարտի վայելել կեանս քանակիայլ և
անդորրաւէտս, և լինել վէհ քան զթագաւոր և
կեսար ինքնին: . . .

ԿԵՍ. Եւ զինչ ապա. (յարուայնէ գնա):

ԲԻ. Տես զըրեսին ծագս տիեզերաց 'ի կառս քո
լծեալս, արձակեա արդ գոնեայ ուրեմն 'ի կա-
պանաց աստի զմեր հայրենիս. բեր յանձին հոգի
հռովմայեցի, 'ի բաց կաց յարքայութենէդ:

ԿԵՍ. Ա՛հ, զինչ պահանջեցիր:

ԲԻ. Զայն ինչ զոր արար Սիկչա. Սիկչա գայլ
գիշախանձ յարեան մերում շաղախեցաւ բա-
ղում ժամանակ. այլ հուսկ յետոյ ազատու-
թիւն շնորհեալ Հռովմայ, մուացաք զամենայն: